

գային դրտթիւն մը անկարելի չէ որ իրականացում գտնէ : Մարզկութիւնը ցանկալու է որ այդ խնդիրը լուծուի համաժողովին մէջ : Իրաւաբարութեան միջազգային մարմույթը հաստատում է Պատմագլուխ բարձրամիջ կը նշանակի : Եւ այդ ուղղութեամբ ինչ որ կապէնայ առնել կա Հէք Համաժողովը , մարդկութեան համար բարիք մը պիտի ըլլայ :

Բոլոր ժողովուրգներուն մէջ որ իրենց կղձը
պիտի հասցնեն այց Համաժողովին , մենք
Հայեր պարտինք մար ձայնը լսեի ընել ,
խրոխ ու աշնի շշմով մը : Իմաստակ ու
ստափուն յիշորաննենք եւ , Կորաննումի ու
խառնակութեան սպառնալիքները , մեր ցեղին
պատամական գերին զէմ հայոցանքներ պիտի
ըլլային : Ուրիշ բան չունիք ըսկու
բայց եթէ մենք կինէն ի վեր եղած ենք
ցեղ մը խաղաղութեան , ցեղ մը քաղաքա-
կրթութեան , ցեղ մը կեանքի և արտա-
զրութեան , թէ մենք եւրոպական մտքին
յասահապահ գունդն ենք Փոքր-Ասիոյ մէջ , և
թէ մեր եւրոպանքն ու Եւրոպայի պարտքն է ,
տիեզերական հաներուն յաղդանակին համար ,
որ մեր վրայ ծանրացոյ անբնական , անճշ-
արտասննան , հականարդկային բարբարուու-
թիւնը ջնջուի , որպէսի մենք կարողանանք
կատարել , իսակարութեան և ազատութեան
մէջ : Քաղաքակրթողի զորքը որ մեր գործն է :

ԱՐԴԱԿ ԶՈՂՈՎՐԴԻՆ

հագուի ու գուարճանայ՝ Քիչ աստիճնէն միեւ նոյն բարերափ գործը պիտի կատարէ Ասիայ մէջ անդրախիպերիական երկաթուղին՝ որ, մեքենական արագութեան միակ թափով մը, պիտի կապէ Բարթ-Արթոր քաղաքն ու Մանագուրիան՝ Մուկուտ, Բնիշեառագուա, Պերլին, Բարիզ, Պոէսթ քաղաքներուն։ Հին ցամաքերկիլը իր ցեղերուն միտքթիւնը զած պիտի ըլլայ իրենց բարօրութիւնը ստեղծելու հաւաքական գործին մէջ՝ Պոէսթ եւ Վաստի գումարով երկու ծայրերը պիտի ըլլան բազմագոյն ծապաւէնին որ պիտի խորհրդապատկերէ զագային զինանշանները ժողովուրդներուն ու ընց մէջ զարգացն միտքթական Քաղէկաստունին մայր Կրօնները, իշտոյ յայն-լատին զագագաւունը որ բալոնպակ աշխարհն իր արգարարութեանը օրէնքներուն եւ իր արտեստներուն իսէային հետեւող զարձոց։

Ահաւասիկ ամբողջ փառքը տաճնեւիններորդ գարուն։ Զկարծենք թէ ան կը պատկանի պատերազմներու յաջողութեանց կամ մարդկային մեծ կոտրածներու փողանկմանց։ Գը լուն չժեռնք անոնց որ ասգերու մէջ ասելու թիւն կը բարզուն, որ կը ջանան հակառակ գորոդութեանց կամ մարդկային մեծ կոտրածներու փողանկմանց։ Գը լուն չժեռնք անոնց որ ասգերու մէջ ասելու թիւն կը բարզուն, որ կը ջանան հակառակ գորոդութեանց բարբարասութիւնը պահպանել, որ մեզ կը կուրացնեն չին գործակներուն արիւնուն գորները խաղողներուու։

Ընդհաւուք, անդրսիկերթական վակովնին միեւնոյն բաղրանակին վրայ, պիտի եղայրանան քրիստոնեան եւ պոտտայականը, հրէան եւ մահմատականը, ամենքն ալ նաևնօրինակ հետապնդ մը մտազատ՝ որ ենակ-ծէք ու առաջնին մէջ նանցաքին արթէթ զթերուն արձարացտ մէլ պիտի ծանուցանէ իրենց : Երկրագործական սենատիքանները մետաղապրոդական գայնակցութեան գլխարքական (commoditairate) դրամատունները հիմնելու համար, Պրահմա, Սովէս, Յիհուս եւ Սուհամմէս պիտի միացնեն իրենց գրամագլուխ-ստակը : Ապահովագրութեան եւ գործակցութեան չնորիք ամրապնդուած, դրամագլուխ-աշխատութեան խմբակները, արտադրութեան գրքերուն ցուցակին վրայ հաւասար զօրութեամբ մը պիտի ներկայանան : Անա կուռան եղայրինները, եղէովկ եւ Պոլինիկ արքէն կը գիրիկնողանութիւն : Զժապահնք, զիւրինսկի անկետութեամբը շաբերուն իւ վատերուն : Վերջին երկու շաբթօւան մէջ, Յունաստան, Ամերիկա եւ այլուր, մնձ հարուսաններ մնուն : Փոխանակ հարստութեանց ամերողութիւնը ժա-

ԱՏԵԼՈՒԹԵԱՆ ՈԳԵՒԻԱՐԸ

Digitized by Google

և թէ զապէչներուն զինեալ շարժումները ճամբուն գծուածքը չկտրեն, Բարեյուսոց Գլուխէն մինչեւ Գահիքէ բրիտանական երկարութիւն պիտի չըշշանայ բանելու. և Հիւսիսէն մինչեւ նարան գրութեան այդ ուժին անցեսով, բիրս Ս.Արքիկէն պիտի քաղաքակլրթութիւն էւ տարիէն պիտի ծածկուածք արտերով եւ գործարաններով ուր դիւրակեցութիւն մը պիտի տարածուի մարդկային ազգին վրայ որ, հողին արտապրութեանց բազմապատկումով, աւելի աժան պիտի սնանին.

առնդորրներուն փոխանցնելու , կտակները աշնոց ստուարագոյն մասը յատկացութին հիւանդանոցներու , համալսարաններու , բարեկործական ընկերութեանց : Հոգիներու կերպարանահինութեան ակներեւ նշան մը չէ այց : Մեանելու մօտ , փարթամները կը նշամրեն թէ եսասիրութիւնը այլասիրութիւնն վարէ , թէ պարտին մարդկային իմրակներուն դարձնեն արգասիքը իրենց անձնական ջանքին որ յաղանակաց նոյն այդ իմրակներուն գիտակից կամ մազփասակից գործակցութեամբը : Եւ աս , այն պահուն ուր ընկերվարական առաքեանները ամենէն աւելի խսուութեամբ հարսուութեան վրայ կը յարձակին : Ս.յդ կը տակներէն ոչ մէկը ոխ կամ նու չը յայտներ «զրամագլխութ թշնամիններուն» : Ընդհականական՝ Օրհասականները իրենց հուսկ կամքովը կը խոստովաննեն թէ իրավան ամենէ ի վեր նոր ճշմարտութեան հետեւող պասած էին ըլլալալ : Իրենց վերջին մասծութիւն ընտանիքը մարդկութեան կը զոհէ :

Արդարեւ , ատելութիւնը հնոտի կը դառնայ : Տասնվեցերորդ զարուն վերջերը , ո՞ր նիդակակեցը իր ժառանգութիւնը բողոքական եկիղեցին կտակեց : Եւ ո՞վ պիտի կրնայ պնդել թէ այս դարուն մէջ որ երեք յեղափոխութիւն ունեցաւ , ընկերական պահերազմը այնքան ջերմուանն չէ որքոն երեմնի կրօնական պահերազմները :

Հայրնիքի հպարտութիւնը մէկդիք զնելով , մնաք դեռ երէկ նեղոսի հովիտը ճգեցինք անզւանկան գործունէութեան : Տկարութիւն , թէրեւս : Թէրեւս , խոնակներութիւն : Եթէ խորհրդարանն ու երկիրը յանձն ամեն ամերտալ , պէտք չէ՞ նոստովանիլ թէ ֆրանսական հոգին առողջ ներքնապէս յարգանք մը կը մասուցանէր բրիտանական կորուլին : Երկու դարու մէջ , ծոն Պրէ Հնդկաստանի , Ամերիկայի , Աւստրալիոյ եւ Բարեյուոյ Դյլուուն արտօսաստրածական եւ իմասական կանոնքերը ատեղծեց : Սյդ միջոցին ատմանները չէին յաջողիք բարքերու բարբարոսութիւնը մեղմել Փիլիպպեանց մէջ եւ ի ֆուլպա : Բաղդատիք շէք Հարուային Ամերիկան , ուր , չորս հարիւր տարիէ ի վեր , սպանիական ուժը կը ճգնի , Հիւսիսային Ամերիկային հետ զոր բընակաւորեցին Վիթքնէնկւրը , լութքիսայիք մէջ ֆրանական ապարդին փորձերէն յետոյ : Ալճերիան , մեր ճեռքը , դեռ երկիր մըն է առանց վերջնական բարգաւաճման , դիւհար-

ներու միամիտու ու աղմկայոյց զայրոյթներուն մասնաւծ : Դիմանք որ Սեմիլ Ռոտ եւ Քիշներ սիրատարը շուտով պիտի կառուցանեն երկամուղին որ Խրիժէն պիտի քաղաքակրթէ : մինչդու մնանք ուրիշ բան պիտի չըննենք այդ նոյն երկրին մէջ բայց եթէ գործ մը թուլութեան : Պելճիքական Գոնկոն երկամուղի միամիտու քաղաքական Քիոնուն ու աւելի հնուց գտնուածն է , գետաւնի երկամուղի : Ամէն տեղ մեր ստորագութիւնը գը հաստատուի , մեզի ամօթք բերելով : Ջայականորէն , մեր դրամագլուխները կ'երթան Ասկիի Հանքերուն , կամ կը շատանան փոքրիկ ապահով շահով մը որ համատ հասառութիւն միջոցը կը հայթայթէ ամրող կեանքի ընթացքին մէջ կապելայի նըստարնի մը վրայ գիրնալու , ու եւ է մասնաւծ հնուու մը վրայ գիրնալու , Ասեիլ խաղալով : Գործել ու մուսահել մեզ կը սարսափեցնեն , եւ ահա կը խոստովանիք պաշտօնապէս : մնաք յանիտեանկան թուղթ իսպացողներու , մեր անկարողութիւնը :

Պ . Լրուա Պոլիէ կը ջանայ դրամը ձեռք ձգել ափիրիեան անապատին մէջ արձակիլու համար . զէպ ի Զատ զետը , երկաթելէն արդիք որ սուստանական վաճառականութիւնը պիտի բերէր Զատ լէն մինչեւ մեր ալճերեան ափունքները : Զի յաջողիլ :

Որպինեան մեզի կը պակսի կրօնք մը , այլեւ ճամարիտը , Բանգիտութեան կրօնքը , կը յամափինք հնոտի զզայնականներ մնալ , այնտիս շրջանի մը մէջ զոր պատութիւնը դաշանաբրն ամար գորշմած է արդէն Ֆակաւին պամանչելի կը գոտններ զինեալ ձեսովդութիւնը իրը աչխարհակալութեան եղանակի : Զինք ուզեր զալ թէ մաթեմաթիկուն մը , զրահանորի մնաստեայ աշխարհակիին մէջ լծակներ մղելով : մէկ շարժումում փառքի պոտոսախոններէն հազարներ պիտի ջնջէ : Սանթիկայոյի մէջ Ամերիկացիք ատոր ապացոյցը տուին Սերվերան ծովակալին մանկական դիւցանդութեանը հանդէւ :

Ծնէք աս կարճասես ու ախեղդ պլատիք մարզը իր հասա ակնոցերուն ետին կծկուած : Կը զիտի յատաջանալը քաջարի հեծելախումքի մը զոր կը գարեն աւանդավիպական բարակնեներուն թոռնէրը : Նիբակապօրչները հովուն կը սարսան : Զիերը կը սուրան : Փողերը կը թնդան : Հեծելապունգերուն ապջի կարգը կը նշամարէ Աքելլէս , կասը եւ Խոլանը :

Միտքը կը բերէ իր խոնարհ հաշուակա հայրը որ փոքրիկ նպարավաճառանցի մը պարափ ու պահանջէն վրայ կը ծերանար որպէս զի իր զաւակը կարենա զպրոցի մէկ ալճեավար ոտղիկ է կը ժամի կը մեղքան այդ հերոսները որոնք հնուուն խրախուասներ կ'աղասակեն և վարդկեանը եկած է կը կոչ իւէ մէկ հնամակը այն անագին մերքնային որ զէպ ի այդ հոսակապ այրումին ուզգուած է կը կրակ կը փայլատակէ Որոտում կը գոռայ ու մինչեւ հորիզոնը ուրիշ բան չի մնար բայց եթէ յոշոտուած դիմակներու շերջակասուրե Բու պիտիքը քանդումի գրոցը կասարեց ։ Մարդուկը ակնօցը կը սրբէ ։ Արքիմենիս յաղթեց Ծոլանին , առանց ո եւ է ճէպ թափելու որոշէնեան

$$x + x^2 + \frac{a \times V + V' + V''}{T \times 725.4} = U_{\text{out}}.$$

Վաղուան գործելու եղանակն է այդ, որուն
գէմ ոչինչ պիտի կընան ընել տ' Աստ ասպետ-
ներն ու Հաթուս տ' Օվեռներները, ո՛վ պարոն
Տեռուէս :

Այսօրուան ազնուակնառութիւնը, պիտինալը, մտածելն է, եւ ոչ թէ, ինչպէս երբեմն, ինքզինքը վտանգի ևնտարկելով՝ ապաննելը Անզլահական կամ ամերիկան, ասքուն ցեղ զերը բոլանդակ աշխարհն պիտի տիրաման, որովհետեւ երկաթուղիները կը բանապատկեն մեր մոլորակին վրայ՝ ձամբորգելով, ցեղերը իրար կը թափանցեն, իրար կը գնասանեն, իրարու կը ներմն ։ եւ կ'եղբարյանան, մէկ տեղ կ'աշխատին։ Այդ երկաթէ անսառուն, որ մուլի կը փէտ ու կրակ կը միգէ իր ճամփորդ զերուն երկայնքը, մարդկայն մեծութեան համար առելի արդիւնաուր պիտի ըլլայ քան բոլոր սիրազործութիւնները կիսաստուած ներուն։

Այս ձմեռը, բարեկեան սալոններուն մէջ Նորաձեւութիւն մը դարձաւ ծափահարք կինսաւորուած լուսանկարները Պիտրագիր զոր կը Ներկայացնէ Նորմանտէն չափագէտը Այս պատկերներուն մէջ ամենէն զարմացու ցիր Երրուաղէմի Կայարանին պատկերն էր ճամբարյա ելլոյ կառավարնին յետակողմէ առնելու Երրուաղէմէն մեկնող ճամբարովի մ ձեռքով Արքական սիբարներ են գլուխներ Փէս, որքի եւրոպական ձևով հաղուած եւ որոնք վակոններուն անշնչիլը կը դիմէն արեւուն տապէն Նեղուած ծամծուութիւններով Այս մարդիկը կը ժամանին օտարականի

ներու մեկնուածին : Լուսանկարչական գործիքը
նշանակած է այդ թուխի դէմքերուն բարեկամ
արտայացութիւնները : Իրօք համակրութիւն
կայ այդ արեւելցիներուն աչքին մէջ այդ մնե
սրագոյն քիմառին համար որ կը փախչի շշելով :
Իրենց երազներուն ո՞ր կործապիւծը . Հազար
ու մէկ զիշերներու ո՞ր վիշապը աստոնց նա-
խահայրերուն կրցան երեք նախագուշակել
տալ այս զօրութիւնն արարածի մը որ գիտ-
նածուխ կ'ուուէ, կ'այրէ ու կը մարսէ, ա-
րիւնիւն տեղ չոգի կ'արագաքք , որպէս զի այդ
զգինքն զինքը կենսաւորէ ու դաշտերն իվա-
րձակէ, և լոռ մազելի , հովիսը սողոսի վիք ,
զէպ ի կոնակն ընթանայ , հոն ձեւափոխութ՝
ծովերը կտրելու համար , եւ զառնայ վիթ-
խարի գրշազարդ ձուկ մը , որուն թնդանօթ-
ներուն ճանը փոթորկին նման կը գոռայ :

Այս հրեշին երեւակայումը, Հիճբէթին ատեն՝, պիտի զարհութենչիք վաշկառունը որ կարենար զայն լցանալ աւագանորդիկին պաշարուած վրանին մթութենանք մէջ։ Հիմա, իրականացումը համ ժամանակը միայն կը զըրգուէ թոռներուն։ Բարի ճիւղին ըերած բոլոր լւառութիւններուն կը խորհին և մէին եւ չարթուումին դիմանապուղը կը քրօնուն։ Կը ինչպան Երոպացիներուն որ զայն սահմանագին եւ ահա ազգական կը զառնան Արևմտափեարկոց որոնց դէմ այնքան զարեր կառւեցան։

փիլստվայութենանց կամ կրօններու ո՞ր իւմասուռ թիւները այսպիսի հրաշք մը կրցան իրագործել : Բաւեց որ պողպատէ զարդը վեց անիւներուն զուգեակին վրայ չմշկէր եւրոպայի դաշտերուն մէջն, Ասիոյ ափունքներուն մօտ, եւ չոգի փէքը մինչեւ մինարէներուն կատարը, որպէս զի մուէզզպինը իր ատելութեան սրբութիւնը մեղմացնէր : Որովհեաւ, Ռոնիկ եղբայրներուն գեղեցիկ մտածմանը համամատ, մարզը աստուած դարձաւ Լորոմոթիւը եւ Տինամօն սաեղեկլով, երկու գործարանառութեանը է խաներ որոնց կամառու ուղեղն է մեցնավագրը : Եւ այդ աստուածութիւնը ճանչնալով, մարդը պիտի շահի ցեղերու փոխազարձ սէրը, կենաւանցուցիչ, արգանանդ խաղաղութիւնը, լաւագոյնը ընկերական յարտասրութեանց :

Մեր Եւրոպայէն ոմանք տիկինաւը կը կարունան, կը զանգատարին թէ դաշտանկալը չափազանց արագ կ'անցնի վակոնին պատուհանէն, ի բռնին դանդու միտոք կը սիրէր գրնաւուն

ցումներն ու փոշին, եւ մրագին ալ՝ կառքին անկենը: Կը զանգատին թէ ցեղերը կը սկըսին շոյթթաւիլ, լբունները կը խառնուին, կը մորժին անցլիական քառերը որ մեր փաղաներուն մէջ կը ներանկուին, բիիները որ մեր ասանտիլիներուն ցութիշնեներուն աեղը կը բռնին, գերանն արագդրութիւնները որոնք իրենց աժանութեամբը աշխատաւորին նիհար քաղկը կը հրապուրին, կարօտը կը քաշին ատելութեան, բաժանման, պատերազմներուն ու փողերուն: Դաշնակցութիւններ կը կազմնան անոնց հերթեր պահպաններ համար: Մայթին ապուշներ եւ գիտատան փառաւերները կ'ոգեւորին Յիշատակին անոնովը: Իրենց նախելով, ամէն զան կրոսւած է եթէ չդիմադրենք եղայրութեան համաձաւալման: Ասելու թիւն պէտք է իրենց եւ սպանութիւն, ու ստրուկ կիներ որոնց արգիլուած ըլլայ մտածել եւ որոնք սիրոյ խաղաղիներ ըլլան լով, մինչև որ պատուիզ էրիկ-մարդ տիրոջ ձեռքը ողբարի գերիներ դառնան:

Պ. Սիւլլի Բուխտու վերջերս այս նիւթին վրայ յօդուած մը գրեց, որ աղմուկ յարոյց: Խնդիքնը անկարող կը զգար ընդունելու թէ կինը արժանապատուութեամբ համար է մարդուն, եւ թէ ան կրնայ զերծանիլ սիրոյ եւ յայրութեան շրջանակին ուը արարաբանները զան սահմանափակեցին: Իրեն համեստ չատարած է արդի կեանիք, Խոշնդրութերուն շուքին տակ պառկելու սեղ՝ անոնց վրային անցնելու ու անյագ եռանք, իրեն կը թուր պատրողական սովորութիւն մը որ համատառելու վրայ է: Անշուշան նոյնչափ անախորդ է իրեն համար տեսնել որ նանքիներուն պառսախունը օրինակ կը բերենք և ոչ թէ մեր կարոններունը, բեկմնթական անտառափառութիւնը եւ թէ բար Թուանինը կամ Բլգատիայինը, Անզլու Սարսններուն վարպետորդի գործօնութիւնը ու մերին նոումաններունը որոնք երկու-Արկիլիաներուն արիեցին Խոսքու կիսքառի ծեռքով, զերման յամառութիւնը բարդաւաճման համար եւ ոչ թէ ֆլաման կամ լուէն հաստատամութիւնը: Եւ իրօք, մեր նախուածքը հետքետ աելի հեռան կը տարածուի: Սիւր տեսութիւնը կը բարեւորուի: Պատուհանները կը բանանք, եւ միջնորմերը կը վլցինք: Օսարականը, թշնամին, կը զանայ դրացին: Եւ պատերազմը պիտի ըլլայ վերջու գերջու թիւները զանակութիւնները սկսուածութիւնները բազմութեամբ մասնակցեցին անոր, պէտք էր որ ամէն ինչ որ խաղաղութեան չնորիչ է Կ'ապրի, զրդէր այնող երեւալու: Գիտութիւն, վաճառկանութիւն, արուեստագրութիւն, մարդագարութիւն, ընկերվարականութիւն, ան-

մանանք որ թաղապետութիւնները չեն բարձրացներ կիրդուի զո՞ր զացած հանգագործներուն, կապուամումք մը փնառումք եւ հարիւր ճամբրորդ մանէ ազատումքներայիրին, հազար իհանը համաճարակէն փրկող բժշկին՝ այն փառքի մահարձնները որ ամէն սեղ կը կանգնին ի յիշատակ հայրենիքին համար մենանող վնառութերու, քաղաքը պաշտպանող սպային: Արդարութեան գործերը մեզի աւելի զեղեցիկ կը թուին քան թէ զանգումք գործերը: Նոր որի մըն է, որ իր հերոսութիւններն, իր կողեցին թիւններն, իր մնաւթիւններն ունի: Եւ ասոնք վար չեն մնար երբեմնի մեծ ծովթիւններն :

Տիյիմաններուն ցնցումները չկարունանք: Մոռնանք երէկուան կինը, տըզայմիտ, սիրունիկ, բարձեւ, ստախօս ու խոհարարունք, եւ ցանկանք վաղուան կինը, աննենք բարեկամունչն, հմուտ թեամբ ու զապառութեամբ մեզի համար նրան, Սիւր հասարիութիւնը նախ պիտի տառապի երբ այլեւս զայն մեր հրամանին տակ չունենանք կուու եւ գորդոջուու: Քիչ քիչ, պիտի վարժուինք անոր ուժին հաւասարութեանը: Խերուած տէրեր ըլլալու տեղ, պիտի ըլլանք ներողամիտ բարեկամները որ կը հասկան, կը չըմբացնեն եւ կը խարիսուան: Երբ ասելութիւնը անհետանայ ընտանեկան շուկէն, կնոյն ամբողջական պատագրութեամբը, շուտով պիտի անհետանայ ազգերուն մէջնէն: Այն տաեն պիտի աւարտի գործը մեր արարածներուն, —Շոգի, Եղիքրտականութիւն, —որոնք կարողացան ցեղերը մերձեցնել եւ մարդկային ախորժակները եղբայրացնել:

Ձնընկեցութեան համաժողովը պիտի գումարուի Լա Հէի մէջ, Զարին նախաճեռութեանը պատասխանելու համար: Այսօրինակ յայրերու լուազյնները պիտի զանաձեւուին այնաեղ, Կ'ուուշի որ հակարական ցոյց մը ըլլար այդ Լա Հէի գումարումը: Պէտք էր որ խաղաղասիրական նիդակակցութիւնները, Ժնէվիր Խաչին նիդակակցութիւնը, ընկերվարական դաշնակցութիւնները, անիշխանակները, գիտական միջազգային ընկերութիւնները խունամարիու բազմութեամբ մասնակցեցին անոր, պէտք էր որ ամէն ինչ որ խաղաղութեան չնորիչ է Կ'ապրի, զրդէր այնող երեւալու: Գիտութիւն, վաճառկանութիւն, արուեստագրութիւն, մարդագարութիւն, ընկերվարականութիւն, ան-

հատապաշտութիւն, կրօնքներ ու դաւանանքներ, ամննքն ալ պէտք էր որ իրենց ազանդներէն անդամներ պատզամաւոր զրիէին : Այս առօն, հաշիւն ընկելով, պիտի տեսնուէր թէ ո՛րքան քիչ բարեկաչտ կը մնայ ատելութեան եւ պատերազմի :

Պէտք էր որ կազմակերպուէին խաղաղասիրական անահման ու խոտանորութիւններ այդ օրերուն համար, եւ աշխարհիս ամէն կողմէն կառավարումքները եղացրութեան սիրահար ամերոխներ բերէին այդ քաղաքը ուր Սրբնոցատիկները կը մտածէ՝ ակնոցի ապակիները

մաքրելով որմաք իր եղբայրներուն տեսողութիւնը եւ աստուածային բնութիւնը ըստանելու անոնց եղանակը կը բարելաւէին : Պէտք էր որ բոլոր ազգերը միահազոյն, իրենց ամենէն վեճանձն սրաերովը, բարախէին մէջ ուր նախնական սիրուն քաղաքին մէջ մտա մտական ամառութիւնը, միջին գարու նեղ մտաեղմումէն յետոյ :

Մարգկութեան համար առիթ մը կայ հու պատմական մեծ ծափաղազակ մը թնդացնելու, Թարգմ. գրան .

ԲՈԼ ԱՏԱՆ

ՑԱՅԳԵՐԴ

— — —

Զութակներու գրուեկիկ ու ցաւազին
Հեծիւնին մէջէն,

Լական հոգին դաշնակին

Կը կողողի արցունքներով որ զիթ առ շիթ կը հընչեն :
Հոծ մարդկութիւն մ'անորոց, խառն, անծանօթ,

Զորագիտ կ'ոռնայ կը խընդայ .

Սըրճարանին քրցանած օդին մէջ հետքոտ,
Ուր կը վառին սուսա շըրթունքներն էգերուն
Արուներու նայուածքին տակ մոլորուն,
Ցած հըրճուանքի խըժուկ մ'յամառ կը թընդայ .
Ու հոգիին պալ պարազին մէջ աղօտ
Զանձրոյթ մը խուլ կը հոընտայ :

Դուրսն, ամպուած ապակիէն անզին, լոյսեր երերուն,
Կարմիր լոյսերն անցնող տենդոր կառքերուն,

Ու իրոպոտ ձայնն ահագին

Զըլախստաւոր, քընատ, կատղած քաղաքին .—
Լոյսեր, շարժո՛ւմ ու ձայներ,

Կեանքին խոշոր զաւե՛շտը . . .

Թանձր անձկութիւն մը կը գիզուի կուրծքու ի վեր .

Զութակին ողբն հիմա, անոր սուր շեշտը

Կը ցաւցընէ սիրոս որպէս թէ զայն խածնէր .

Աչքին, տարտած պատկերներով յեղյեղուկ ,

Կ'ընդերեւան գունատ ձեւեր խուսափուկ ,

Զեւեր շրփութ, զաղափարի ըստուերներ ,

Զեւեր ահեղ, խորհըրդաւոր, ծաղրելի . . .

Ու մեծ խոնչնք մ'ուղեղին մէջ զանգաղաբար կը հալի :